

ՏԵՂԵԿԱԳԻՐ ՔՆՆՈՒԹԵԱՆ

Պ. Ա. ՐՃՈՎ. ՍԱՀՐԱՍՍԵԽՆԻ

«ՀԱՅՈՑ ՀՆԱԳՈՅՆ ՊԼՏՄՈՒԹԻՒՆՆ ԵՒ ԼԵԶՈՒՆ ԸՍ ՍԵՊԱԳՐՈՒԹԻՒՆՆԵՐԻ»

ԴՐԱԽՆԻ

Գ. Արշակ Սաֆրաստեանի այս 389 մեծագիր էլեկտ բայկացեան գործը կը ներկայանայ իրը «պատմաննական մի փառ» և կը սկսի 20 էջնոց նախորդանով մակ, որուն համաձայն այս աշխատաթիւը բաժնուած է երեք մասերու, բացի ընդարձակ ներածութեան: Ժը (էջ 30-83):

Այդ երեք բաժանումները զասաւորուած են այսպէս:

Ա. Մ. Խ.

1. Հելինական հին աւանդութիւնը (էջ 90-142).
2. Հայուսան եւ հին հելինական աւանդութիւնը (էջ 146-236).
3. Հայուսան եւ հին պատկական աւանդութիւնը (էջ 237-261):

Բ. ՄԱ. Հայոց պատմական աւանդութեան սկզբները (էջ 263-326):

Գ. ՄԱ. Հայոց լեզուի նախատերեր (էջ 329-388):

Այս հասուածներուն միջանկեալ՝ Գ. Սաֆրաստեան նշանակած է աղբիւներու ցանկեր (տե՛ս էջ 84-89, 144-145, 262, 327-328, 389):

Հայ աւելորդ ըլլայ լիտել տալ թէ Գ. Սաֆրաստեան իր նշանականին մէջ իր Գ. Սա նշանակած է «Անպարտական պապոցներ Հայոց աւանդութեան վայեականաւուան», սակայն այս մասու կը պակսեր ենուագիրն մէջ և անոր տեղը գրաւած էր «Հայ լեզուի նախատերերը, համարած անուագական խառացուածը, որ շատ աւելի համապատասխան էր իր երկասիրութեան անուանին և նպաստակին»:

Սակայն Գ. Սաֆրաստեան իր աւայատուկ ըմբռուում մը Ան նկատելով որ անիւթը ունի անսահման ընդարձակութիւն, հաստատելու համար յօրինուածական ներգաշնակութիւնը որ կայ Հայոց գրաւոր աղբիւներին եւ սեպականին զնուոթեան միջնու (ամ' էջ 19), կը յայուն թէ ինքն «յառաջ քրիստու թիւ է հետազոտեթեան հինաւան գիծերն եւ զանոնը պարզապնոյ յատկանշական նմոյշներ» և փրեթ ապացոյ Հայոց լեզուի ծագման եւ պատմա-աշխարհազրական անուների զարաւոր նախորդ, ներկայացուցած է մի քանի խանկան գրութիւններ եւ մենական գրեթեան գիտելու պատմութեան աւանդութիւններուն պարտապահին աւանդութիւններուն:

Այս կերպով երեւան կուգայ թէ հակառակ իր խորդութիւնը որ ընդանութիւնն մը կ'ընդուրէէ, չործէ իր պարանակութեամբ մասնաւոր կէտերու շորջը կը դասնայ, և չանին նպատակ իսկապէս Հայոց հանգու պատմութիւնը տալու, այլ միայն գրուած է պատմական մտածութեան

առարկէզ բանալու և ներկայ սերունդին մոտաւորական նախածոնութիւնը հրահնելու (էջ 20), քանի որ ողպալի է ներկային մեջ մէջ տիրոց պատմական ծանօթութեանց որպակն ու քանակը:

Իր տեսութեամբ խոշոր յեղաշբումի առջև կը գտնուինք, քանի որ զվերշին տարիներու հղուարտակն յայտնիքիւնները զրաւոր վիպայտիւններու հապացուցանն որ Հայաստան աշխարհը, եւ ուրիմ անուանին մէջ եւ դրանութեան ապրող ժողովուրդը աշխարհիս ամենաճին ժողովուրդն էին էին մէկն է աշխարհի հապայոյն քաղաքացակիթ ժողովուրդը, ունենալով բնութենէն ուժուած հայրենիք մը, որ զինքն զարծուցած է զվերանձն, առատաձեռն եւ ինքնամփակ (էջ 5) և միւնքն առեւն երբեք ձեռնտու եղած է զազային-պետական մի փիլիսոփայութեան զարացան և ուրիմ քաղաքական մտածողութեան (էջ 5):

Գ. Սաֆրաստեան պատմական մտածողութեան րացիոնական լոյութեան արդիւնք կը նկատ հայ բարդութեան այն զարդիքը թէ «Հայ ազգը եղած է անմիանան, առատաձեռն եւ ինքնամփակ (էջ 5) և միւնքն առեւն երբեք ձեռնտու եղած է զազային-պետական մի փիլիսոփայութեան զարացան և ուրիմ քաղաքական մտածողութեան (էջ 5):

Գ. Սաֆրաստեան կը ծառանայ բոլոր այս բացարական յայտարարութեանց զէմ, յայսնեւով թէ այրական զրազներն ու խոսողներ ամենին առաջ կը մատնեն իրենց հոգեկան եւ փիզիքական երկուութեան, առաջ ցոյց կուտան իրենց սպիտութիւնը, Այսպէս խոսողներն ու զրոյներն ուսումնական արդիական էնքանութեանց վականական բնագրերով եւ բաղաստական ստարկայականութեամբ, անոնք յունին ժամանակի, միջոցի եւ յարաբերական արձէքների ինքնամփայ զնակցութիւններու մեռք բորուած անօրինակութիւններու մեռք բորուած անօրինակութիւններու կամ համազում, այլ թուրակութեան կը կրկնեն ինչ որ խած են մի ուրիշէ կամ կարդացած են օտար բարուութեանց յատկացաւած թերթին հրատարակութեանց մէջ (էջ 7):

Եւ իր որինակ քննութեան առևելով՝ «մեր

ժողովրական հասկացողութիւնների լոյնին տակ» Հայաստանի աշխարհազրական զերքը, կը շանայ պապոցներն թէ անիերն է որ օտար զրոյների ներջանութեանց մեջ մէջ բափանցից Հայաստանի աննպատճեն դրբերի եղերուարարը» (էջ 9):

Այսպէս կը ներկայացնէ վերջին յիշնամեայ մտաւորական վերածութեան շըշանին մէջ զայտութիւնը երկու ներհակ զպրոցներու ի մասին

Հայոց պատմութեան մշակումին, մին նախազառ-
ող ազդային աւանդութիւնը և միւսը՝ տար-
պատմագիրները, և ինքն ևս այս գործին մէջ է
յայտարարէ թէ պահտի պապցւցան կիսական
հիմունքներով որ Հայոց պատմական աւանդութիւնը
եղակիօրն զարեկան եւ ուղիղ է և ցայց տայ-
ւանդութիւնների բնական արժէքը՝ ըստ Արեւ-
ուտարի բանափական գրասութեան (էջ 13): Ան-
կերպութիւնը յանձն և հոսմէական ազրիւներով լա-
ւարկանութիւնը և հասասաելով՝ տի է կախն զի-
ծերին մէջ արմատապէս ուղիղ և զարեկան է Հա-
յոց ազգային աւանդութիւնը թէ նորենացին մեզ
աւանդած է միշոց ստովելու գայն, թէ բազմութիւ-
ման անամասնութիւններով վերաբերման եղան է հա-
սնես իւ զգոց, իրեն հասասացան մարդ՝ ինձն-
մաւթիւն նամարհելով պաճառագրել մի միայն այն ի-
րողութիւնները, որոնք իրեն վեր կը թուին ամեն
կասկածէ (տե՛ս էջ 18): Աւրեմ Պ. Արշակ Սաք-
րաստեան իր նախարարնեն մէջ կը խասանայ-
մերի կասարել զրական աշխատանք մը, անդա-
բական արանագրութեանց ուկս է թուական աշ-
խարհէն ընդհանուրոցի ընդունուած ամենալավե-
րական ազրիւներու օգնութեամբ (էջ 18-19),
հասասաելով զաւերականութիւնը մեր Հայ պատ-
մագիրներն զիր առնասն Հայ աւանդութեան
ուր պատմութիւն կոչել կը վարակի Պ. Սաք-
րաստեան —, ասկայն զգախոտարար միզի յա-
ռախար կը թողով, զանցի իւ աշխատութեան
մէջ աւելի հերքուներու քան թէ հաւատուա-
ներու. կը նանգիպինք, ինչպէս պիտի տեսնուի
յաջորդ էջերուն մէջ, ուր պահտ ներկայացուին
հաւատուած առ հաստուած իւրաքանչիւր մասի բա-
յանցականթիւնը:

ՀԵՐԱԿՈՒԹԻՒՆ

Որի է գործի ներածութիւնը գործին ընդհանուր բազմազակութեան հետ կամ ունեցող նախամաւր մը կամ ընդհանուր անուսութիւնն մը պէտք է ըլլայ, ասկան Պ Ասքրաստեանի ներածութիւնը անի բարութիւնն առաջարկ նկարագրի մը՝ Անդիկա պատմական շրջանի մը լուսաբանութեան նույիսաւ առանձին հատուած մըն է կամ աւելի ճիշդ պատմա-բանասիրական անձնայօդաւ մը, որ նաև իր ներածութիւն չէր կիսար ներկայացնիլ: Հօն ընդհանուր անուսութիւն մը չէ որ Կը պարզուի՛ ընթերցողը պատրաստեան համար բայ զօրծին, այլ փորձ մըն է Հայատանի պատմութեան մութ մասցած մէկ շրջանը (538-666 ն.թ.): (չէ 39), որ արձանագրութիւնն է Կը զարդին և Աւրարտու հայացան կանչեանայ, լուսաբանելու ոչ թէ սուար ազդիւթեար և ինչպէս ըստ են ցարդ շատեր — այլ մեր աւանդութեան տարրեան:

Սեպագրաբառականացները ամպէս կը կարծեն թէ
Ռուսաս Գ.ի մանուկ (է. զարու վերջինը կամ Զ.ի
սկզբները և. թ.) վերջացած է Նախահայկական
Խալուքան արքայութեան ամառապորդ, մեր մա-
տենացակն աւանդութեան հայլապահ հարապո-
թիւնը (էջ 30) և Հայութան նաւաճուած Հյան-

բէ, քանի որ Կիաքսար չէր կրնար առանց Աւ-
րաբուստ նուաճած ըլլալու Ալիս համել, Լիւզիոյ
դէմ պատերազմ մղելու համար 585 Մայիս 28ին
(Էջ 95):

Այս տեսութեան մէջ Պ. Սաքրատեան կը դանէ զիտական այլանդակութիւններ եւ զուարահանդոր մերժութեաններ, ... ձևական հակասութիւններ (էջ 35), առավասիթեանք իդ շարան եւ բորբոքին ակացիքի աւանդութեաններ, զիտին այ ծնած զիտաւրապէս Հերոդոտոսի մարամին զրչէն (էջ 35): Իրեն համար կասկածելի է Թագէսի բատուտակին դոցութիւնն (էջ 36), Նոյնպէս կահաստան Կիսասարի մատուցութեանը կիւղաց ցեղ կարիքն, քանի որ ըստ Հերոդոտոսի պրէճն ան մեռած պիտի Ըլլար հոգա-հօն (ն. թ.), մատաւրապէս տաօք տարի առաջ 585էն: Իրաւադը կը շնչառէ թէ Խուսաս Ֆ. ի գանձեալութեան եւ մահուան Բռուսաններն (605-585) պարզապէս ենթադրութիւններ են և ոչ թէ առանած արձանագրութեան տուեաններ (էջ 38):

Այս բոլոր ժխտումները կը ջանայ հաստատել
որպէս փաստերով, առանձին առանձին քննութեան
առնելով՝

1. Մարտկնան մեծ կայսրութեան և Մարտաց խնդիրը.
 2. Արդիոք և Խողական կայսրութեան խընդիրը.
 3. Կիառաքարէսի հարցը:

Ա. Մարտիկան մեծ կայսրութիւն և Մարք հաստածը (էջ 40-63) զուտած է հաստատելու համար թէ մի պատճեն է մարտիկան կայսրութիւնը և Մարտիկան պատճենիւնը, որոնց մասին Ներգոտութիւն և այլ դաշտականաց առղջեկութիւնները կու տայ, ինչպէս նաև Մարք թագաւորներու ժամանակագործութիւնը, ըստ այլ կայսր ապրելիներու, լի հակառակութիւններով, որոնց եւրոպացի դիտուններու այ անհնարին էնք մասառած (անկ' էջ 41-43).

իր եղածաւար չեմ սնացած՝ տապաշիլ (Ա. Խ. էջ 41-42):
Իր եղածաւար թեան համաձայն՝ տապաշիլ ան-
դամ Մարք պատմութեան բեմին վրայ կ'երեկի
Մասայի (Madai) և Ամասայի (Amada) յարջորդաւուե-
րով, ուրիշ ազդեցու շարքին 835ին (Ա. Ք.), Սաղ-
մանապարագ Ք. իր պահանագործ թեան մէջ (Էջ 58) և
անկէ յետու ալ Մարք յի ծեւկըն մինչեւ Սարգսն
աւելի կամ պահա նոյն յին ծեւկըն իմ միւնքուն տե-
ղիներովից: Գ. Սափրատուեան «նյունացնելոյն այդ
զանազան սեղանունները», կ'ըսէ. ակներեւ կը
զառնայ որ այդ եկիկներն ու ժողովուրդները կը
տարածուեէին Համատանէն մինչեւ Կովկաս եւ Կաս-
տի ծանօթ (Էջ 58):

Բայց իր տուած, ինչպէս նաև թրօֆ. Խաչա-
տուրեանի «Հայոստան» մեջ, որը պատմութիւնը գոր-
ծին մէջ տրուած ընդարձակ տեղեկութիւնները
(տե՛ս մասնաւորպապէջ էջը 155-158 և 204-214) և
մասնաւորպապէջ Գ. Սաքրամանին Մէրժն քա-
զած հաստութեանը (մա՞ս էջ 58-61), Քիչ չառ կը
լուծեն Մարտին հարցը, և բոլորդին ալ նոր
էնն իր տեսութիւնները:

Եթ իսկ վկայութեամբ կը հաստատուի Մարե-
սու ուստի թէ ն է զ է

խորհեք ունենալը (էջ 52-53) կ բնկնումը, սակայն անոնց ոյժ մը կազմելը, քանի որ ինքն իսկ այլուր (տե՛ս էջ 32) կը հաստատի թէ մ612-606 տարիներին (Ն.-Ք.) Բարեկացիք Եւ Մանացիք եւ Սարք (եռ կը ստորագծեմ Ա.Ա.) զետին հաւատարցուցած էին Աստրեանանի մեծ եւ ծաղկեալ բաղարներ ինչպէս նիմուն ։ Դար-Եառուկին, Աշուրը, ինցորիք եւ եայլն (էջ 32) և Դարեն Վաշարափի, ինչպէս Հայուսանանի գեմ նայելու նաև Մարտաց դէմ հինգ արշաւանցներ գրժաղբերու պարաւարուած էր (էջ 62): Նոյնիսկ Գ. Սարբաստեան կ'մուռնի թէ վիրասան զանապան ցեղիք Ման Խաչագիք (Ասրանագին), Մատայի Գալ մերք եւ այլոյն տան մը ւաւելի բան երթիք բոյց տուած են կինդանութեան նշաններ այս պատճեանով վելալիքի (Խուրիք երիքի, նայիքի երիքիք) Եւ Աստրեանան (Ստուրի, Ակինա) զզայոր որ իրինց կուրին հաւատարապէս կը անդարցին իրին իր ընայ զանձն զարմենով դիրին որու արեւելին հոյումը յածող իրանեան ցեղերին կը թուին համաձանած իրին անզիք զաշաղորութամբ յայս չկուրի իրար հետ ու արքարեարար մէկդիկու ու պարիք բարեկամական զենապանութիւնները (էջ 58):

Այս կինդանութիւն ցոյց տուող ցեղերը, սրոնք երկու ոսոխները հաշիւի առնել կը սովորուակն, արգեօք չեն կընար որ ժամանակամիջնին ուր բնեւարգական արձանագրութիւնք կը լուեն՝ վաղացուցի փայլ մը ունենաց ըլլալ, առանց հակառելու իր առ տեսութեան թէ որքան ատեն որ գիտադր եւ կայուն Ամի Աստրեանան (մինչւե 612) եւ Խաղպա (մինչւե 585). բայ Լ. Հաղուպիք եւ տիրոս մինչւե Ուրիմոյ լին եւ աւելի զէաի արեւելիք, այդ հանգամանքների մէջ սեղ Այր մարական կայութեան (էջ 50), որ սակայն կընար Ասորեստանի անհույսն (612) յետոյ կազմուած ըլլալ էինդիանութեան նշաններ ցոյց արւուանական զանապան ցեղերէն:

Իր փանարգութիւնները մարական կայուրութեան մը առապելը ջրելու համար, կը մնան խարական և անբաւական, իոհ իր այն եւեռաթիւնը թէ Խորենացի վեզ յախուտարերէ զոհացոցի պապացոյ մեզ համազիւմ թէ մինչ ծանութ էր Մարտաց եւ Մասայի թագաւորութեան էական տարրերութան (էջ 62) և ուղարկին բնելով Խորենաց բառապանութիւններն եւ յախուի պատմական սեղութիւնները, կը մտնենք որ պատմանայրը կը զանազնի Մարտ, Մարտաց ապա եւ այլն, Մեծ, Մեսացիք եւ ածանցներէ և զարթեալ նկատի առնելով պատմանոր հշանամած բաղարական զարպերն այդ սեղիքների մէջ ծ աննոց աշխարհազրական եւ ցեղազրական յարերութիւնները դրացի ժողովուրդների եւ նահանգների հնա անհարին է հասնի այն եզրակացութեան որ նա անհերութէն կը ծանուի զանազնել Մարտ եւ Մանաց (էջ 63), գը մշնան առքափ և անպապաց հաւատառութեան մինչ առանք երբ զորուոր փեղովով բացարուէին մէջ զէ ճամանակը, երբ ամենազիք սեպագրութիւնները լուսարուալ եւ ողջան պատմական թնանապատիւնը պիտի պիտի տեսնէ որ Հայոց պատմանայրը ունի շատ աւելի զի-

տական արժէք, բան այնչափ հռչակեալ այլ զաւականը (էջ 63):

Սակայն առոնք զանց կ'աւանէ՝ «Հայո հնուու պիտի սանէր իմ բննութիւնը» ըստովէ: Այս զանցառութիւնը տարակոյսի մէջ կը թողու ընթերցաւը:

* * *

Հոյ իբր յարակից այս հաստուածին մի քանի նկատուութեան արժանի կէտեր կան՝ որոնք կը մատնանշնէնք, պարզապէս զորին ալրողլազիան արժէքին վայ գալափար մը տալու համար:

1. Տեղ մը Հերուսուուը տպէտ կամ զիտաւուրի կերպով տասիօս (էջ 43) կը հուակէէ, երբ Դէվլիքն կը ներկայացնէ կիմասպիր «Մարտաց կայուրութեան»:

Քիչ յետոյ սակայն կ'ըսէ թէ ըրուր զիտաւուրին համաժայն նն — եւ իրաւար — ոյս Դիու նոյնաշներու Ասորեսանեան սեպագրութեան Աթր-Դարակիտ անուան նիսա (էջ 43): Իշխան Մանաւայի երիքին, որ կը մերէք ճանչնալ Ասորեսանի գերիշխանութիւնը:

Այս հաստուումը ինքնին կը հաստատէ թէ Հերուսուու տեղեկութիւնները կիմ մը ունէին: Հերուսուու ժամանակի և տեղելոյ հեռաւուրութեան հետեւանոք շփոթութիւնը մը կընայ ըրած ըլլալ, ինչպէս մեր Խորենացին ըրած է շատ անգամները: Մինչ Հմարտապատճեան միւսը՝ տատիօս ինչպէս կառնելի է անկատել:

2. Ուրիշ տեղ մը (էջ 43) Գ. Սարբաստեան կ'ըսէ, «Անէ կասկած չտնիմ (որ) Մանան երկի իշխան Դայակէս կը զիրքեւի մը մասնագրութեան մէջ էր իր Դոկան, հայր մարգագետ Արշակ Բ.ի և Պատ թագաւորի ժամանակի:

Քրիստոս 700 տարի առաջ ապրու Դայակէսի և Քրիստոս Գ. զար յետոյ ապրու Դոկանի այս կասկածութիւնը, առանց նկատի առնելու աւելի քան 2000 տարիներու անշապետը և ծայնիան տարբերութիւնները, մեզի համար անըմբների կը թուի:

3. Այս պատճեանթեամբ յըսուած «Գանձակ Աստարականին» և «Գանձակ Ծոհաստանի» տարրերու թիւնը երկարորդէն կը բացատրէ (էջ 44-47) — շակեկան անշատօրէն առնելով — ցոյց տալու համար Հայ և Պարտիկ հաստատուած սահմանագըլւածքը:

Եւ որպէսսի իր այս երկար բացատրութիւնները իր գործին տեսակէտով արժէքաւուրուին, կը հետեւնքն թէ էինչպէս որ Արշակունիաց արորդ տեսութիւննամած Վաղարշակին, Մծծն Տիգրանն մինչ զանի ու Վարագապար, Գանձակ Աստրականի կը կազմէր զօրսիհոս սոհնունը Հոյոց և Պարսիք միջեւ. այնպէս ալ Մանաւայի երկրին Մէկանաւաց կը պատմանէր խարու միապատռութեան միջն սկիզբն էր մինչեւ վերջ (էջ 47), «որպէսսի ցոյց տայ թէ Մարտապանի մը համար աշխարհազրապէս տեղ չէր մնար:

Մանան նուանուած կինար ըլլալ, ինչպէս սեպագրենք ցոյց կու տան (տե՛ս էջ 47-55), սակայն ասիրիա պատման մըն է արգեօք մատելու թէ ան յաւախեան նուանուած մնաց ինչպես:

ხელ ქარანტინის გებულები ეხმანოს მხრან სკან-
ნერ ყოფილ ცის თავშესახსრის აღმდეგას՝ იმ ჩატარება
ს ასერტინებულ ეტ რამდენადმეტების (ძვ. 56) გებულებ
ასანის, ასერტინ თავრაცხალის ს იმ მანე მისა-
მად ითავს მქონე ქარები სკანადოს:

Ինչպէս կը տեսնաւի, շատ յատակ չեն աղբ-
ուած բացատրութիւնները!

Բ. Կրթիա և լիբանան կարութիւն. Այս հաստածըց, որ կը զբաւէ ենթէ էջ (Ե3-Ե8), կը զգով առաջանի մը կամ Հերոդոտոսն առաջանանի մը ներկայացնեն այս կայսրութիւնը. Պ. Սաքրատանին կը լիէ թէ Ալեքսանդրի վրայ առաջին անգամ օրոնք խօսած են, յետոյ մեզ կը բերէ Հերոդոտոսի խօսքերը, որմէ կ'առնէ երկրին ու խին Կոչուրու և Միջամիա (էջ 64) և կ'ընածնի առաջ պատմականութիւնը, հաստանած իլիականով և հազդիտական այլ տեղեկութիւններով (էջ 64), և կ'ընդունի թէ այս հարցը կը ստանայ նոր բրվանդակութիւնն, և սիալ աւանդաբիւնը ու շղեռ համար պէտք կը տեսնայ մանրամասնորդէն լուած քերել հակառիք փառու՛ սակայն զանց կ'առալ (64), և կը խօսի լիսկանան արձանադրութիւններս վրայ երկարութէն (էջ 64-67), առանց անսնցմէն ու եւ լոյս քաղելաւ, կամ կարենայութ քաղելի, այնպէս որ այս հատուածին դըրիէ ամբողջութիւնը կը դառնայ աւելորդ եւ անպէտ, զորժին համար.

Միակ կարևոր տեսութիւնն ո՞յ Պ. Սաֆրատան-
եան կը ներկայացնէ առ է թէ Կիպրասը չէր կը-
նար յարձակի լիւղիոյ վրայ. բանի որ Խալիֆոյ
միասպատճենը կը տարածէր իր ասամանները մի-
շե նիկոնական 40 մղոն հրավոս վնասութ Տաս իւն-
ե կամ կը դաշնակցէր Խալիֆի հնաւու Նոյն խակ ըն-
դունելով Հերոսոտոսի վիրազած ուժն ու նոխու-
թիւնը, այդ երկիրը ի վիճակի չէր չափուելու Խալ-
իփոյ կամ Մարասանի հնաւ (Էջ 67). եղարկա-
ցութիւն՝ ո՞յ Պ. Սաֆրատանն կը քաղէ ներ-
կայի գիտունների (Justus & Schroedes), ինչպէս
ին ըստ Հ. անանեէ:

Գ. Կամսարեան. Այս հատուածք կը դրաւէ 14
էջ (68-82) և այնպիսի ձեռալ մը խմբագրուած է
որ կարելի էլ պարզ ընթերցումավ մը կրակել թէ
ի՞նչ նպատակ կը հետապնդէ:

Արդ, «ըպէսզի կաթելի ըլլայ հասկնալ իր մը-
տաղործթիւնը, իր գիխաւոր գաղափարները կը
ներկայացնեմ առանձին առ անձին»:

Ա. Խելպէս արգէն տեսնուեցան զերը, Պ. Առշակ Սաֆրանոսեանի համար կիմնական դաշտափառ մըն էր Մարար կայութեան առառողջ մը ըլ-լաւը: Արդ այս տեսնութեան նպաստ մը պարի ըլ-լար կիրաքիր այ անդասեռանան են են:

Արդ, ապացուցանելու համար թէ կիացար գոյութիւն չէ ունեցած, կու տայ հետեւալ փառաբըրք.

1. Կիաքսարը կը յիշեն միայն Հերոդոտոս և
այլ յոյն դասականք:

«Ըստ Հերոդոտոսի՝ Կիարսարէս որդին էր Ֆրա-
սրտէսի եւ հայրը՝ Աստիակէսի, մեր աւանդութեան
բան»:

Ազգահակը, որ պատմական անձ մըն էր (իշտու, վեդու) (Էջ 69), մինչդեռ Դաբեհ Վշտապի արձա-

Հետեւաբար, արձանագրական տուեալներով
Կիաքսարի գոյսթիւնը կը ժիտուի ըստ Պ. Սափ-
ռաստիանի:

2. Կիբաքարի գոյութիւնը կը ժխտէ նաև Հայոց պատմական աւանդութիւնը կամ Խորենացին; որ յատկապէս շեշտելով կը Երբէք այլ կերպ պատմաւանդիրը ի իր Քարարց առաջին Քափարը կը Ներկայացնէ Վարթակէնց (գաւառ Սկետում)։ Եմայն մէկ նազամ կը հէջ Կիբաքարէս անոնց ոչ թէ իր սեպհանան զրուածին եւ ուեւ Հայ-մարական յարարերութեան առընթեամբ, այլ եւսերինուէք քաղաք կանոնին մէջ (էջ 69). Սա Մաքրաստան այս երկու Փատուեց բաւկան կը համարէ Կիբաքարէսի գոյութիւնը ժխտեալ համար։

Հսու կը փակուէր ըստ ինքեան Կիաքառաբէսի հարցը, որ առանձին ալ մասնաւոր նշանակութիւն մը չունէր, քանի որ առով ամէն ինչ էր լուծաբէր, մասնաւանդ որ կը մնար Ներողառասի Քանաքէր Արք, Մարտիրոս Տիգրանի; որ մարակին արակի առաջնորդց զէկս Ալիս՝ պատերազմիւն կրասով զէմա (Էջ 82). Իմէն հայկական աւանդութիւնը անոր զէմ ունէր բոլորին տարրեր պատճառածք մը, որուն վաւերականութիւնը պէտք էր ապացուցնել, մասնաւանդ որ եօրենացի առ Վրա կը պնդէր և Կ'ըսէր թէ իրն էր շխառագէր:

¶ ७. उर्गाक उषाफ्रामात्तेवान् अजो अपार्थिः मैर्ज़ कृप
क्रेर्पेर्क इवापुलास्त मैर्ग थः। उप्रद्रेषुनीर्क्षेण, एवं अपराधारा-
मात्तेवाद इति उनावानक्षेप्ति मानवामानवेष्टिर्क्षेणनीर्क्षेप्ति द्युपा-
रावान् लायकावान्हि, उद्दामाकावाय उपरावग उपावास्त्रहः,
क्षिप्तामारपह इति उपासीष जपारप्रेषुत्तेवान्ग मानविन्,
एवं ग्रेर्ग इत्येवं नावो उप्रेष्टः मैर्ग एव नौप्रेषुनाग्यज्ञिन् नाव-
दान्वोष्टः ५। ७. उर्गाक उषाफ्रामात्तेवान् कृप इत्तेवान्क्षेप्ति
क्षेप्ति उप्रद्रेषुनीर्क्षेप्ति उन्हेमप्रेषुदाव इति वृष्टिरप्तुस् आन्वेन-
नीर्क्षेप्ति ६। च ग्रावो धूर्म वाप्तिमान्वान् आन्वेनाप्रेषुप्रित्तिर्क्षेप्ति-
नीर्क्षेप्ति, नावापुलावाह इति जपारप्रेषुदावाकावान् उपाप्तु अठेव-

կրթեան և պատճենարկով ժամանակագրական հաստատում հիմունք իրաբ խառնած է, ինչպէս միւս ամենազգի պատմչներն ։ Խսերսէն-Արքեզի պատերազմը Լիպացոց թագաւոր Ալյասակի դէմ (585 թ. Ք. թ.), Կիլոս-Ժիրօն Հայկանի պատերազմին հետ նղողէմ Լիպացոց Կիլոսին (584 թ. Ք. թ.)։ (Եղ. 71)։

Այս կերպով Պ. Սահմանատեան կ'ուզէ ապա-
ցուցանել թէ Մարգք՝ կամ աւելի ճշգրգ՝ Մաննա-
ցի նուանն չէին Խավանին երբ չափուեցան
Լուգաստուս առաջնորդ, այլ թէ Եջինին և թէ Եջինին գոր-
ծակիցներ էին այս գիտնակցներ։ Այս տեսու-
թեւնը կը կիմաւուր պատճէ։

1. Թ. Արքունիքի Արքէց և Խորենացի Արքաչէց կը նշանացնէ Խալանին Ռուսա անոնինի
և, Արքաց անոնինի պահպանումը կ'ենթաքար
խալափական պատուի թեռն յիշառակը, վանդպի
ըստ Սաքրատեանի քրի հասկած կարող է իննել
որ անոնին ա այնաւոր վերադրով վերցանացու-
թիւնն է խարս Խուռա (Խուռա) կամ Առաւատէ
(Պուռաէ) անձնանինի :

Եր տեսութեամբ՝ «եթէ լրենը ա վերադիրը, կ'ուննիմիր ըշէզ <ըուշէզ = Ծուսա կոմ Ծուսացէ» (էջ 71):

Միւս կողմէն Արտաշէսն ալ կը համաձայնեցնէ սա կերպով թէ զարծեայ Արտաշէս անձնանունին մէջ իթէ լրենք երկրորդ գանկը՝ սա, զարժեալ կ'ունենանք Արշէս (Եջ 71):

Այսպէս կ'ուզէ եղբակացնել թէ «Ամրուսնիք վերջուանի է շնչն մէց նշանակուած Ամրջը Հավանի կը համապատասխանէ նախարի վերջին Հապալուած առաջն Գ.ի. որ բառ Տեղիրին եւ Այժմ Հապալուած մասնակցեց Ալիսի ափերին «Մարաց» եւ Լրդացոց միջն մղուած պատերազմն, որ սահման խկապէն տնելի չընեցաւ Թալէկին նախանակուած արեգակի խալարմն պատճուաւ» (էջ 72):

2. Ընդունելով շերտուոսի և իր յաջորդների ստեղծած խառնչափոթքինք երկու էապէտ ասաբեր բարտահան միասուրեմբ. Մանաւիք ի Մարտիկան ցիկիր միջնու իրեւ մի հնառու որ նարաւուու ցիկիր կը թեւազքէ Գ. Սաքրաստեանու ճնշագելու թէ Ներդուոսի Քամերսէս. Մարտա թագաւորք, «որ Մարտիկան բանկը առաջնորդեց կամ Ալիս՝ պատահազմեւու Կրծսոսի կէմ, ոչ թէ Ամրա Խորբանէն կը. այլ բուն իսկ Մանաւիք թագաւորներն մէկը» (Եջ 82).

Այս պարագային ըրու է թէ Աւերտառու Ռու-
սաս Հ. կ և Մանայի Խեցբակս թագաւորեցը
թական և զալեցի զինակից կառա երկիրութեան
թագաւորեցը, կը զանան Կիւդիս աշշաւող
ները և Մարտական կայսրութիւնը ինքնին առա-
պել մը քը զանայա, ինչպէս կ'ուղէ ապացուցա-
նել Ք. Սարբարանան: Մահայիս այս զեղեցիկ կա-
ռացուածքը զիւրիստար շատ գօրառու չէ:

Ա. ԱՊՈՅԱՃԵԱՆ

(ကျော်ကျော်မြို့)

ՀԱՇՎԵՑՑԵՔ ԶՆԸՆԱՐԵԱԼ
ԲԵԿՈՐՄՆ ԶԻ ՄԻ ԻՆՉ ԿՈՐԴՑԵ»

իր պարտականութեանց կատարումն դիտակութեամբը գոնանակ հոգուով, Տ. Ասորիկ ջղոյ, Թիէնձինէն ընդուռակ նամակ մը զրած է Հ. Վարդիքիք Ճօր՝ 1938 Նվակ, 1 թաւականաւ։ Կը զենք հաս հաստատ մը այլ զրութեանէն.

Աւելի բավ երկու ամիսներ, Խարբեճէն հնու ու եմ, քարենաւ կը բախտալի ծավ ու ցամաք կտրելով, փարզինենու, այդու սպերտ և ասականուն կիրանաւ թունչէցն. կը հաւասար ու Ասուծոյ աջ կը պատկի ամեն փարանինենու և կը այսու ինձն ամենայն ուռեմ. ամեն տեղ կը պատարգան եւ կը հարցեմ, կը մրցն եւ կը պատմի, ի միքարարին փախ ոսի. Անուսույրի: Տարյա, ծինաւո և անձնան եւ այս թէնձնէն կնազ եւ պատիկա համա Թէնիկարին, պուն խօսեանը Պայնս ենա ամիս մը առաջ, և ինձն կը սպասէին միջնիւ այժմ: Մէկ ու կես ամիս Հանինայ մնաց, ինչնիւ նախորդ նախական նարգարած է Ենր Մրգագործարքն, Հանինայի փոքրիկ Հայ պարտիր պէ կարամիշրացնեան. և ու ենի այն իւ պատասխանաւուն. Վարչական Մատրիք, Հայոց Բարեգործական Միուրիւն անառակ, որուն անգամնենք են: Տիրա Հայոց Կառուտրանակ նախապատմ, ինձն Եղիսաբետ է ւ ծանու Ենր Մրգագործարքն, փաստական Կառուտրանին որդի: Հանինայի, թէ՝ պարտին եւ քէ օսաւ շշանաւուն, մէջ մնեն անձն ունի. Թարասն Միհրան փախ նախազան, Կ. Պայտիք. Համայստան Վետրա, անիսն, Կարսենք: Համանենան եղաւարդ զանձապան, եղիսաբատ, կիրապատ Նիկոլայան Կոստանին Վարչական, անիսն. Միհրան Մ. Միհրան եղաւարդան Թիֆլազիք, բարաւար: Վարդան Զավալան, անիսն:

Արելուական Վարչակիրքն արդյունակիայի մէջ
տակ մը փառած է ամբող 200 շնավաս ապարագ ո կը¹
ճանայէք իր ակրու միքարեան. մէկ մաս ու կիանած-
ցինք ապօռասան, ուր Վեցին ամսուան ընթացին զայք
բացաւը կատարեան և ամեն նարա ենելու և կիառիկ
տառաօսներ ճանեցրին ու պատասաց կը կատարէ,
ինչ ու նենքուն մէն խանավառապէին ու կիառ սեպ-
եց, ուստ իսկ չին բոնիտ ու վետապոնան Խորին:
Խոսացան յառաջիկային սեպանկան ենելուց մը ու-
նասագ մասին աշօռասան քանիին: Ներվա կը դրին
Հանինայի արյօռասան բացան արդի հաւուած իր-
պարանա մը ձերման Հայ զարդիքն, ձախ կիրա հոնոր
Շիա Հայի Ասաւուրեանն է, իսկ աշխի՝ Մ. Թօռոսան,
միւնքն այ Վարչակիրքն մասնաց անդամներն են, բա-
յր առաջին կարգի փայտ եղանգներ. պատկեր հաւուած
է պատճեն ու ման:

Տարինական պատրիքին տուի Խոստաց Խափեսպագ Գեր. Խթանիք և Շառհակապրիք յայտնեցր Վեճամական Հարցախօսին մանաւու ապրի իշենց կատարած հոգիանափառի առաջարկա համապատ է Եր Մրցանաւութեա ուղղանելուն հարցորդիքի այ ապրի իշենց ցացացած բարեացակամ վերաբերեանեմի համար. մեծապէ զնի մաս ու փոխարար զայտանետաց խթիքն որ բարեացակամ ներկայացնեմ իշենց եղբայրական ողջանեներ ու ինքն անձնաւ ենա փախարար պատրիքնեան: Խու